

ՖԱՇԱԿԱՆ ԵԼՈՅԹԸ

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵՁ

Այն պահուն՝ երբ ամբողջ արաբական արեւելքը կը գալարուի ի կատար հանելու համար իր ազգային ազատագրական պայքարը, միջազգային խմբերակից մը իր ամենակատարելագործումը ու ամենաներբաղն ասորքանքներով ներթափանցել կը ձգտի արաբ ժողովուրդներուն օրկանիզմին՝ զանոնք շրտակու եւ անգաղափարաւոր համար:

Նորագոյն փաստը եթէ կ'ուզէք, Լիբանանի երեսփոխանական ընտրութիւններու պարզած սահմանիցուցիչ երեւոյթն է:

Դեռ երեկ՝ սիրո լիբանանեան ժողովուրդները միացեալ ճիգով դուրս էին վտարած ֆրանսական խմբերակիցը, զիստ մի քանի շաբաթ առաջ՝ այդ ժողովուրդները իրենց արցունքի ու յարգանքի տուրքն էին վճարած այն անխել ու անանուն նահատակներու յիշատակին, որոնք ինկած էին ազգային ազատագրական պայքարի ճամբուն վրայ, սակայն նորագոյն զէպքեր հիանալի ապացուցանելով մեր ժողովուրդները զիստ պէտք չէ նշելու չափած դաժմանքներուն վրայ, որովհետեւ միջազգային խմբերակից մը նոր շղթաներ է պատրաստած ձգելու համար մեր վզին, ստիպելու նորագոյն մեթոտներէ հնարած՝ մեր հայրենիքները աւելի վտարաբաղոյն գաղութաբարձր ու գոյն խայնի շահատանները դարձնելու համար: Իմերիտալիստական պետութեան մը երեւելի քանակները մեր հողերէն քաշուելու վերջը և այդ շարժումն աւելնելով՝ աւելի անկաշտ ու աւելի արմատիկաւ ուրիշ երկու իմերիտալիստական պետութիւն արդէն մեր երկիրներուն մէջ՝ զիրգաւորած են իրենց անհեղինակ քանակները: Ի զկայ պահուն շարժման մէջ իրենց համար դանձն է մեզ գտնելու համար մեր ձեռքով:

Իմերիտալիզմի կողմէ զինուած ազդ ձեռքերը՝ 25 Մայիս 1947-ին և անոր նախնական օրերուն՝ Լիբանանի մէջ բարձրացան իրենց հարազատ եղբայրներուն վրայ հարուածելու համար այն բոլոր նուիրակներու խմբերը, որոնք ազգային ազատութիւնն ու անկախութիւնը կը խորհրդանշեն, իր ակն չափելու համար յառաջդիմական այն ձգտումը որ մերժումն է ամեն կարգի ստիպանքներ:

Մութին մէջ թաղուած իմերիտալիստական հերշտ պատրաստ ստաճի և նիւթ գտած հայրենակից անուան տակ ծառարած հայրենադատներու փոփոխութիւն մէջ, որոնք զեռ երեկ՝ ստիպանքաւոր պատգամներն էին ֆրանսական իմերիտալիզմին, կամաւոր դաժմանք իրենց այն եղբայրներուն՝ որոնք ազատութեան և անկախութեան պայքարի կրկնէն էին նետուած:

Պատահական չէ սակայն այն սերտ դժբաղդութիւնը, որ իմերիտալիզմն ու ազգային ֆաշիզմը կ'ուզեն են բերած գոբախտ Լիբանանի մէջ, որովհետեւ, պատժուական այսպէս բուսած, ազատութեան և զիստակախութեան ֆաշիստական զաւաթին մէջ՝ փոքրիկ ջայ իմ միջին կայ: Պատժական առեւտր այն պահուն՝ երբ պարժուական ժողովուրդային զանգուածները ստիպանք միջնցնելով խորհուրդ անկախորդ կը զգայ ինչպիսիք, փար վիճակ իր զիստկատական զիստակ և աշխատանքային ինչպիսիք կը պարտադրէ զէպքն ուժով ու անարեւելչութեամբ, կարճ խօսքով կը գտնուայ ֆաշիստ:

Պատժական զիստկատական պատժական թիկնածուն է զիստկատական ազգային, որ ի զկայ պահուն կը գտնուայ անգղիական բարեկ, անա թէ ինչպէս նոր ու էին լաշարներն: Եւ իմերիտալիստները իրենց ընկան զանգուածները զըտական Լիբանանի հանրաժողով ֆաշիստական կուսակցութիւններուն մէջ, այդ ջոկներով զորո՞տ տուին Լիբանանի ժողովրդային զանգուածներուն վրայ և անոնք միջոցով իրենց տիրապետութիւնը ազանդելու անխախտ հաւատքը կը սնուցանեն:

Մեր ժողովուրդներուն ազգային ազատագրական գաւաթին յաջողութեան և մեր անկախութեան ապահովութեան համար, համապատասխան անհրաժեշտութիւն է ուրեմն, անողք պայքարը մեր հողերուն վրայ որդեգրած ամեն գոյնի ֆաշիստական ազգային ֆաշիստներուն դէմ:

Սիրո լիբանանեան ժողովուրդները պէտք է զիստակաղերծեն բոլոր անոնք, որոնք երկէ շիթիկն ու Մուստֆայիկն կը ծառայեն, Լաւալիկն և Բիթէնիկն: Եւ զորոնք իրենց էին և անոնք կողմէ որպէս երեսփոխան կը զրկուէին մեր խորհրդարանները, լրտեսներ, դաւաճու և դաւաճաններ համար, իսկ այսօր այ՝ դեռ կը յանդիման նոյն մեխանիզմը հրապարակ զայ՝ ուրիշ տեղերու հաշտոյն շարունակելու համար իրենց տարին ու կկատու գործը:

Պէտք է մեր ժողովուրդները մարտիկ ներքին փրտախախտ, չարքիւն ֆաշիստ ըրտաններ, պատուահանութիւն անգղիականիկներէ փոշիացնելով իմերիտալիզմի այդ ուշադիր գործակալները:

Մեր ժողովուրդներու ազգայնութեան տարրական պահանջն է, ազգային ֆաշիզմին մահացումը:

ԱՄԽՈՒՆ

ՖԱՇԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹ

Ս. ՏԱՐԻ ԹԻԻ 183—33 ԿԻՐԱԿԻ 1 ՅՈՒՆԻՍ 1947, ՀԱՆԼՊ

ՀԵՐԻ ՎԱՐՍՈՒ ՀԱՄԱՅՆՆԵՐ

Թրուումնի քաղաքականութիւնը կը նախատէ կոմունիզմի տարածման

ՓՈՐՔԻՆԵՏ. — «Թրուումնի քաղաքականութիւնը Եւրոպայի մէջ կը նպաստէ կոմունիստներու իրի աճման աւելի քան որեւէ այլ աշխարհի մէջ» յայտարարեց Երկուշաբթի իրիկուն Մ. Տէնրի Վալաս, Փորթլէնտի մէջ «Մ. Նահանգներու յառաջդիմական քաղաքացիներու» կողմէ կազմակերպուած հաւաքոյթի մը միջոցին:

Նախկին փոխնախագահ յայտարարեց նոյնպէս թէ երբեք չէր փափաքեց Եւրոպայի համաշխարհ գարձած տնտեսի և ստոր համար է որ կը պայքարէր թրուումնի սկզբունքին դէմ:

«Քաղաքացի Մովսէս Միլոսկան զէմ միջոցնելու ամեն փորձ, ըստ ան, պիտի ծառայէ աշխարհը միացնելու Մ. Նահանգներուն դէմ: Այն իրիկուն եւ կը գուշակուի որ միակ կուսակցութեան յարաւոր ձեռքերը, որ Մ. Նահանգներուն կուսակցութեան է, Եւրոպայի ստիպելու որ ամեն աւելի իրենց քանակներուն ընդդէմ Մովսէսներուն պիտի ըստպի Մեծն Բրիտանիան, Ֆրանսան, Սքանտինաւիան երկիրները և Եւրոպայի մնացեալ մասը որ մտնեն ուսումնական ազդեցութեան գոտիին մէջ:

Յետոյ, վերահաստատելով իր պահանջը Եւրոպայի օգնութեան ծրագրի մը հաստատման մասին, Մ. Վալաս յայտարարեց. Կոմունիզմը պիտի չպարտուի ստարիկնու կամ զինեալ ուժի կողմէ: Ան պիտի անհետանայ իրան այն ատեն որ չքաղաքութիւնը, չափազորութիւնը չնշուին աշխարհի մէջ:

Յարանումն ձգտումն Հնդկաստանի Մ է Ջ

ԼՈՆԴՈՆ. — Կը օգտատի որ Հնդկաստանի փոխորդայ Լորտ Լուի Մոնտպիթին հնդիկ զիստարներուն պաշտօնագրէն փերիպիցն անգղիական առաջարկները, Երեքշաբթի օր, Նիւ Տէյքիի մէջ, նոյն ատեն երբ Մ. Աթլի և Հնդկաստանի գործերու պետական քարտուղար Լորտ Վէյլըլ հարցին ընդմիջ պարզեն Համայնիկներու Տան և Լորտերու փողոյին մէջ:

Այս յայտարարութիւնները պիտի հրատարակին շերտակ Գիթիի ձեռն տալի կը հաստատուեն Լորտերի մէջ, որ Հնդկաստանի կացութեան ձգտումը կ'ամրի անհանգրգիստութեան ձեռքով մը: Լաւատիկան չըբանակներուն համաձայն, կը կարծուի որ բրիտ. կառավարութիւնը կ'աւելի ձգտուի համար իր բրած ճիգերուն՝ խաղաղութեան մը գտնելու մասին, կը փափաքէ իր առաջարկներուն տատկիւր: Գոյն չափով ծանօթացումը Հնդկաստանի և Լաւտանի մէջ:

ՄԵԿ ԱՄԻՏ ԽԱՆԳԱՆԱԿՆԵՐԻՈՒՆ

ԱՄԲՈՂՋ ԱՅՆԱՐՁ ՄԵՋ
ԼԵՅԲ ՍԵՐՔՍԵՆ. — ՄԵԿ ԱՄԻՏ ԽԱՆԳԱՆԱԿՆԵՐԻՈՒՆ հանգանակութեան մը պիտի կատարուի ՄԱԿԻ կողմէ, յառաջիկայ աշնան, աշխարհի բոլոր քաղաքներուն և զիստներուն փողոցներուն մէջ, անհրաժեշտ օգնութիւններ հանգնելու համար 60 միլիոն թշուառ մանուկներու, պատանիներու և ընտանիքի մայրերու, առանց նկատի ունենալու անոնք եղբ, կիսնական համոզումները և քաղաքական ձգտումները:


Ամփոտ յուշագիր մը Աւստրիայ Զրանս. իշխանութեան

ԲԱՐԻՉ. — Երեկ Մովսէս զեպանատուր ժամուկի սպասարկութիւնը հանրութեան տեղեկացուց յուշագիր մը, որ 1947 Մայիս 13ին Մովսէս զեպանատուր յանձնած էր ֆրանսական նախարարութեան, որ կը վերաբերէր Աւստրիայ ֆրանսական գոտին զանազան կեդրոնացման վայրերուն մէջ գտնուող 12 000 տղիկ քաղաքացիներուն: Երեք պէտք էր հայրենիք վերադառնալուն: Այս յուշագիր մասին հաղցարակելով՝ ֆրանս. իրաւաւոր շրջանակները կը յայտնեն թէ ասիկա կը բաղկանար երեք զլլաւոր կտորէ:

1.— Աւստրիայ ֆրանսական գոտիին մէջ սովորուած պաները չնոյնապատեցան այնքան տեղափոխուած անհատներու ընտանիքները:

2.— Հանգանակութեան բրորականութիւնը մարմիններ, եթէ չեն քաջակալու, առեւտրի ազատ կը ձգնեն ֆրանսական իշխանութեան կողմէ:

3.— Ֆրանսական իշխանութիւնները արցիկներ կը յարուցանեն պատերազմի ոճգործներուն յանձնախումբին գործին մէջ:



Յոյցերը արգիլուած Լիբանանի մէջ

Վարչապետ Ռիստ Սոյն երեկ ժամը 12,30ին, խոսք մը լրագրողներու առջեւ, ըստ հետեւեալ յայտարարութեան ընտրական գործողութեանց մասին —

Դուք տեղեկ էք Լիբանանի ընտրութեանց մասին եղած բողոքներուն: Աստեղ փոխանցեցինք այս առաւ կազմուած քննիչ յանձնախումբ մը, իր անդիկալիքը ներկայացնելու համար երեսփոխանական ժողովին:

Պէտք է վստահ ըլլաք որ ես և պաշտօնակիցներս լրջօրէն կը փափաքենք իրականութիւնը մէջտեղ հանել, և պիտի շարունակենք մեր ճիգերը մինչեւ որ ամեն ինչ լուսաբանուի:

Ես ձեզի այժմէն պէտք է ըսեմ որ 25 Մայիսի ընտրութիւնները մինչեւ այսօր եղողներուն լուսաբանել է:

Եթէ կարգ մը բողոքներ եղան, այդ չի նշանակեր որ ընտրութեանց ամբողջութիւնը պէտք է խզուի առաւելագոյն:

Իւրաքանչիւր քաղաքացի կարծիքի, խօսքի և հաւաքովին ազատութեան ունի և կրնայ ազատօրէն ընել ինչ որ կը մտածէ երեսուն հանրու համար իրականութեան:

Բայց ինչ որ չենք կրնաք թողալիք այն է որ բողոքները որեւէ խառնակութիւն յառաջանան:

Հետեւաբար, կառավարութիւնը մերժեց վաղը կատարուելիք քույ մը:

Ամեն քույ արգիլուած է:

Կառավարութիւնը ընտրական պայքարի սկիզբէն ի վեր բաւական փափակ տուաւ իր ազատական կեցումը: Եթէ մասնաւորապէս մասնաւոր նկատումներ:

Սակայն, ընտրութիւնները վերջացած ըլլաւով, այլեւ պէտք չկայ որոշ անձնական պայքարներ շարունակելու, որոնք բանարարութեան են ի դարձ եղող օրերներուն:

Ասոր համար է որ կառավարութիւնը որոշեց անորոշ ժամանակով կարիսկալի ձեւ ինքնին:

ԲԵՄԵԼ ԶԵԼԵՎԻԼԻ ԶԱՐԲԱՐԱՆԻՔԻՆԸ ԲԵՐԻՆԵՐԻՆԸ
Հանրապետութեան նախագահին մէջ հրամանագիրը թիւ 9128, որ այսօր ստորագրուեցաւ, կ'ընդունի Ազգային Տնտեսութեան և երկրագործական նախարար Քլեմէլ ձառնարկի հրապարակման: Նոյն հրամանագիրը Ազգային Տնտեսութեան նախարար Ապտալա Նաֆիին պաշտօն կը յանձն ստանձնէ: Ենթ փոխնախարար Ազգային Տնտեսութեան և երկրագործութեան նախարարի պաշտօնակիրը:

ՄԱՐԶԱՆԻՍ ՍՈՐԵ ԿԸ ՅԱՅՏԱՐԱՐԷ

Մեծն Բրիտանիան խաղաղութեան համար աւելի մեծ երաշխիք մըն է քան ՄԱԿը

ՔԵԼԵ. — Մարշալա Միքը հարաւ ամերիկեան խորհրդարանին աւելի պարզեց կառավարութեան ընդհանուր քաղաքականութիւնը: Ստեղծով միջազգային կացութեան մասին, վաղապարտ ընդգծեց Հարաւ Ամերիկեան Միութեան ստանձնած բամբին օգնելու համար աշխարհին տնտեսական տարգումները զուր գալու չընայ գաղթիկներուն: Մարշալա Միքը ընդգծեց կառավարական որոշումներ ընդհանուր ընդգծեց թէ ամերիկեան հրեաներու դէմ թշտամբական քաղաքականութեան մը արդիւնք չէր: Եթէ միջազգային կացութիւնը լուրջ է, շարունակեց Միքը, ապիկա չի նշանակեր որ նոր պատերազմ մը անխուսափելի է, որովհետեւ աշխարհ պատերազմի ձանձրացած է:

«Բայց կոմունիզմը, սակցուց Մարշալա Միքը, նոր կրնայ մը, որ կը տարածուի ամբողջ աշխարհը և նոյն իսկ Հարաւային Ամերիկէն մէջ: Մովսէս միտիւնը այս շարժումներէն օգնութիւն մը կը յուսան, որոնք եթէ չառեւտան իրենց յարաձեռնական քաղաքականութիւնը կըրնան մեղ պատերազմի մը մեղքը: Պատերազմիքը բերաւ մեծ պետութիւններու անհետացումը, որոնք փոխարինուեցան երկու Գիւր. պետութեանց կողմէ: Մ. Նահանգները և Սովետական Միութեանը, որոնք բախումի մը փորձեր կը տեսնեն:

Մարշալա Միքը յայտարարեց նաեւ որ Մեծն Բրիտանիան կը նկատուի որպէս աւելի ապահով երաշխիք մը աշխարհի ապահովութեան, քան ՄԱԿը: Գիւրմանիոյ և Աւստրիայի մասին ան ըստ որ պետութիւնը կը մնայ այնքան մաւթ որքան երբեք չէր եղած և որ ձեթէ այս երկիրները ձեռքին իրենց տիրութիւնը: Եւրոպայի զիստի զանա թշտամբութեանց ընթացքի ծանր կացութեան նման իրիկալի մը մէջ:

Եթէ պատերազմ ծագի, ըստ Մարշալա Միքը, Բէրլին ձառնան աշխարհի պաշտպանութեան զլլաւոր ուղիներէն մէկ պիտի ըլլայ և Հարաւ Ամերիկեան Միութիւնը կ'աւելի մէջ պիտի մտնէ: Նոյնպէս, Հարաւ Ամերիկեան պէտք է աշխարհը ըլլայ և պահէ իր բարեկամութիւնը, որովհետեւ փրկուելու չկայ կղզեացիներուն մէջ:



Սկստուական Հանդէս

Կազմակերպուած
2. Մ. Մ. ի Սկստական խորհուրդին կողմէ:
Պիտի ըլլան ունեւան արարողութիւն, բուրգեր, արտասանութիւններ, նուագ և անակիւններ:
Տեղի պիտի ունենայ, Կիրակի 1 Յունիս 1947, առաւտուան 10-ին, Արաբ Ազգային Գրադարանի սրահին մէջ (Պապիւլ-Ֆարաճ):

Ձեռնարկային քանակները հաշվարկները:

Լիբանանի Հանրապետութեան Նախագահին հրաժարուումը ՍՈՒՐ ԲԱՂԱՔԸ ԿԸ ՊԱՅԱՆՔԷ ՍՈՒՐԻՅԱՆ ՄԻՋԵՂԵՐԻ ՃԵՊԵՆԻ ՄՈՒՆԻՍԻՊԸ ԿԸ ՉԵՐԲԱՅՈՒՄԻ

Լիբանանի մէջ երկէջ քաղաքական շատ ծանր դէպքեր պատահեցան որոնք աճէն ինչ տակն ու վրայ բերին։ Վերջապէս աճէն ինչ պարզեցաւ, շնորհիւ ընտրութիւններուն հսկող կառավարութեան նախարարներէն Քէմալ Ճանպըթի ըրած յայտարարութիւններուն։

Նախարարը յայտարարեց թէ Լիբանանի մէջ խաղաղութիւնը բացէ իր քայտի եր մասնակցութեամբ այժմու Հանրապետութեան նախագահին կողմէ Սելմ Սուրիքի ի նպատակ եղած աշխատ խաղաղութիւնները որոնց շնորհիւ միայն ան յաղկեցաւ։

Նախարար Ճանպըթ կառավարութիւնէն պահանջած է որ Լեւոնալիբանանի մէջ եղած ընտրութիւնները չեղեալ նկատուին։

Նախարարը աւելցուց թէ իր խիղճը հանդարտ է, ու ըրդհետեւ ինք իսկ կառավարութիւնէն հրաժարուումը ընտրութիւններէն երկուսն որ առաջ, Ուրբաթ 23 Մայիսին Սալային իր այս հրաժարումին լուրը չէր յայտնած երկրին շահերուն չլիստեալու համար։

Ասոր վրայ նոյն կառավարութեան նախարարներէն Ելեւմտեան Նախարար Քէմալ Շամուն, Ազգ. Տնտեսութեան Նախարար Քէմալ Ճանպըթ և Հանրազուտ լիբանանեան խորհուրդի Բար Կապըթէլ Մըր կառավարութեան ազգաբարձրի մը զբեման են որով պահանջած են Ճէպէլի Մուհամմադին պարտաւարկութիւնն ու զատապարտութիւնը, որովհետեւ ան անձնապէս մասնակցած է խաղաղութիւններուն, մասնաւոր ճաշիկներու ստուգումն առնելու։

Ասոր վրայ կառավարութիւնը անմիջապէս ձերբաւարկուելու հրաման տուաւ ինչպէս Մուհամմադին եւ զայն զատարան խնայեցին։

Միւսներն առնել Ճէպէլի մէջ կասեցուցին քուէաւթողներու ստուգումը մինչեւ որ նոր անօդանոթի մէջ մը ըլլայ։

Նախարար Ճանպըթի այս ցնցիլ յայտարարութիւնը մեծ յեղաշրջում յառաջացուց ամբողջ Լիբանանի մէջ և փոփոխութիւններու պատճառ պիտի դառնայ։

Պէյրութի մէջ ընդգրկմանը ցանկի պետերը ժողով մը գումարեցին նախկին նախագահ Սիբիւհ Նուրադին տան մէջ և հետ քննարկելու յատկապէս Շարաթի օր ընդհանուր պայմաններէն մը կազմակերպելու եւ քուէակ Սուրիքի վարչապետ Ճէմալ Մարաւուի վրէժը ըրած յայտարարութեան դէմ որ հաստատեց թէ Լիբանանի մէջ ընտրութիւնները կատարեալ ազատութեան մէջ տեղի ունեցան և ազգայնականները չափեցան։

Չորեքշաբթի կէսօրէ վերջ շատ կարեւոր ժողով մը տեղի պիտի ունենայ, որուն պիտի մասնակցին Սըրազան Մուադէթը։ Կը կարծուին որ այս ժողովը շատ լուրջ ընդմիջ մը պիտի ունենայ։ Մինչ այդ Սըրազան Մուադէթը մասնակցութիւն չունի իր քուէակը Սուրիքի վարչապետ Ճէմալ Մարաւուի վրէժը ըրած յայտարարութեան նախագահին և անկէ կը պահանջէ որ անմիջապէս հրաժարի իր պաշտօնէն, որովհետեւ իր պաշտօնավարութեան չընթան չափողեցան արդարութիւն և ազատութիւն ապահովել երկրին մէջ։

Այս բաց նամակին հրապարակումը կառավարութեան կողմէ անմիջապէս արդիւնեցաւ և զայն տպող թերթները հաւաքուեցան ու մասնակցին խնայեցին որ այս նամակի մասին ոչ մէկ արտայայտութիւն պէտք է որ ունենայ։

Այսօր կամ վաղը շատ աւելի կարեւոր և լուրջ ժողով մը պիտի գումարուի Մարաւուի Պարտիզան Սըրազան Մուադէթի ղեկավարութեամբ, Պէրթէլի մէջ։ Այս ժողովը ալ պիտի պահանջէ Լիբանանի ընտրութիւնները չեղեալ նկատել և նոր ընտրութիւններու ձեռնարկել։

Միւս կողմէ, թէ կառավարական և թէ ընդդիմադիր մասումը բացէ իր քայտի պատահած խաղաղութեան մասին, և կը պահանջէ չեղեալ նկատել զայն ու նորին ձեռնարկել։

Առջի օր երկուշաբթի Սուր քաղաքին մէջ ամբողջ զապաղ մը շինած էր, սեւերու մէջ փաթկուած և որուն վրայ գրած էին. «ԱՍՏ ՆԱԳՁԻ ԱՍԿՈՒԹԻԻՆԸ»։ Ուրիշ զինքն Գազաբը ամբողջութեամբ կը մասնակցէր այս բողոքին, որմէ վերջ արարականութիւն երկրորդ կառավարութիւններուն հետագիտելու զրկուեցան, ու կը լիւնէին ընտրութեան ընթացքին կատարած խաղաղութեան թիւնները և նոր ընտրութիւններ կը պահանջուին։

1947-ի ԲԵՏՐՈՒԹԻՆԵՐԸ ԱՆԻՒԻ ՇԱՍ ԽԱՐԴԱՆՈՒՄԸ ԵՆ ՔԱՆ 1937-ի ԲԵՏՐՈՒԹԻՆԵՐԸ

«Անբար» թերթը երբոր խմբագրականի մը մէջ կը թուէ Մայիս 25-ի ընտրութեանց մէջ կատարուած խաղաղութիւնները և ընտրական տարրական ազատութեանց կաշկանդումը, ան կ'ըսէ։

«1947-ի ընտրութիւններուն մէջ շատ աւելի խաղաղութիւններու և զիջումներու եղան քան 1937-ի ընտրութիւններուն մէջ։

Լեզգիականները թաշուեցան բողոքելու համար սարքակի և զիջումներու մէջ գէտ և ասիկա տեղի կ'ունենայ այնպիսի կառավարութեան մը օրով, որուն գլուխը կը գտնուի մարդ մը, որուն դէմ 10 տարի առաջ և զան նոյն բաները և այն ինչ որ երեկ ինք կ'անուանէր խաղաղութիւն, այսօր կը կոչէ ազատութիւն և չեղարկութիւն»։

ՄԱՍՈՒԼԻ ՍԷՆՏԻՔԱՅԻ ՆԱԽԱԳԱՆ Պ. ԹԱԿԷՏՏԻՆ ՍՈՒՂ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆՐԱԳՐՈՂՆԵՐՈՒՆ ԿԸ ՅԱՅՏԱՐԱՐԷ ԹԷ

Ընտրութիւնները խաղաղաբար էին

«Հատաֆ» թերթին համաձայն, Պէյրութ գտնուող ամերիկացի լրագրողները տեսակցութիւն մը ունեցան լիբանանեան թերթներու տնօրէններու սենտիքայի նախագահ և ծանօթ գիւնապետ Պ. Թաքէլտին Սուլէի հետ և անոր հարց տուին թէ որքան ճիշդ են այն լուրերը, որոնց համաձայն Մայիս 25-ի ընտրութիւնները խաղաղաբար էին։ Պ. Թաքէլտին Սուլէ պատասխանեց. «Այո», անոր խաղաղաբար և կիցուած են»։ Լրագրողները զարմացած լուսարանութիւն պահանջեցին Պ. Թաքէլտին Սուլէ պատասխանեց. «Յետ ի սիրտ ձեզի կ'ըսեմ թէ այն ինչ որ կ'ըսուի ընտրութեան խաղաղութեան մասին՝ ճիշդ են, հակառակ անոր որ վարչապետը հորեղբորը չէ»։

«Հատաֆ» թերթը կը շարունակէ. «Կարծեցինք թէ զրոյց մըն է այս լուրը և անձամբ դիմեցինք մամուլի սենտիքայի նախագահին, որպէսզի ճշդէ այդ լուրը։ Անիկա ըսաւ. «Կրնաք իմ կողմէն բոլորին յիշեցնել թէ չեմ կրնար լուսութիւն պահել այն բոլորին մասին, որ ես աչքեւրովս տեսայ կիրակի օր»։

Կառավարութեան մամուլն ալ կը հաստատուէ Լիբանանի ընտրութեանց մէջ կատարուած խաղաղաբար էին

Դամասկոսի մամուլը լայնօրէն կը մեկնաբանէ Լիբանանի ընտրութիւնները. «Սինա» թերթը երկուս գլուխ թիւով մը նկարագրելէ ետք կատարուած զիջարարութիւնները, կ'ըսէ։

«Այսպէս անցան Լիբանանի ընտրութիւնները։ Մեր աչքերով տեսանք որ շատ մը շրջաններու մէջ ընտրութիւնները ընկալած ընթացք մը չունեցան, այլ կատարուեցան ընտրողներու կամքին հակառակ ձեւով։ Այս բանը կ'արձանագրենք Պ. Ռիստ Սուլէի կառավարութեան համար»։

Իր կողմէ Դամասկոսի «Ալ-Այամ» թերթը լիբանանեան ընտրութեանց մասին հրատարակած է թղթակցութիւն մը, ուր կ'ըսէ։

«Լիբանանցի ժողովուրդին ազատութեան արուեստը իր ուզածը ընտրելու համար, կառավարութիւնը մաքուր մնաց իր հակառակութեան մէջ, կառավարութիւնը հարուածեց այն տարբերութեան, որոնք զրամով կերակրեցին իրենց թիւնառուները։ Այս, հարցը անգամ ոչ, Ժողովուրդը չընտրեցին կառավարութիւնը մաքուր զրբը չունեցան և օտարները ուզածուն պէս երամով կերակրեցին իրենց զործակալները»։

Մանր լուրեր Լիբանանի Ընտրութիւններուն շուրջ

Պէյրութի ընտրելու իրաւունք ունեցողներուն թիւը 49 հազար է, Սալային այս ընտրութեան մասնակցած են 21 հազար ընտրող միայն։...

Ճէպէլի մէջ ընտրողներու թիւն 39 հազար և քիչ մըն աւելի, իսկ ընտրողներուն թիւը եղած է 31 հազար։

Պէյրութի մէջ ընտրութեանց տունն առաջին երկու երեք ժամուան ընթացքին վերադարձուին թիւը եղած է միայն 40 հազար։...

Թրիփոլի ընտրողներուն 80 առ հարիւրը ընտրութեանց չմասնակցեցան և ինչեպէս քաղաքի պետերէն Ապտիլ Համիտ Բարաւէի կողմէն կեցաւ, բողոքելով կառավարութեան անարդարութեան դէմ։

Լիբանանի Հիւսիսային շրջանին մէջ ընտրողներուն 55 առ հարիւրը ընտրութիւններուն չմասնակցեցան վերադառնալ պատճառներ համար։

Նախագրուական միջոցներ

ԳԱԶԻԹԻ.— Ներքին Գործոց նախարարը խիստ միջոցներ ձեռք առաւ, արդիւնէն համար նոր աստիճան պայմաններ սինտաներու և ներկայացման արձաններու մէջ։ Մասնաւորապէս, ոչ մէկ հանդիսական արձանուած է ծրար մը ունենալ, կամ ներկայացման վերջաւորութեան առաջ միջոցներ, Արդիւնուած է ծիսի կամ տեղափոխուել արահին մէջ։

Արարական գիրերու քարեփոխում

ԳԱԶԻԹԻ.— Գահիրէի Արար Լեզուներու Ակադեմիան պարզ մը կազմակերպած է արաբական գիրերը աւելի պարզ ձեւերու վերածելու լուսարձան ծրարքի մը մասին։ 200 հոգի կը մասնակցին այս մրցումին։ Ակադեմիան թէքէր յանձնարումը մը պիտի կազմէ ուսումնասիրելու համար յանձնարարուած բարեփոխութիւնները և կազմելու համար տեղեկագրերը։ Լուսարձան ծրարքը ներկայացնող պիտի չան 1000 եղիպական ոսկիի պարգեւ մը։

Կոլումբեր Յուճաստանի մէջ ԲԱՐԹԻՔԱՆԵՐԸ ԿԸ ՀԱՅԱՏԱՐԱՐԷ ԱԹԷՆԻ.— Ներքին գործոց նախարարը թիւն հրատարակեց հարցազոյրութիւն մը որ կը յիշէ թէ Բարթիքաները սկսած են զօրուար հակա- յարձակումի մը Պէյրութէն Լիվի բաղաքին մէջ և սպաննուած են 6 ժանտարք։

Միւս կողմէ ընդգրկմանը կարեւոր խումբ մը յարձակած է Նաուրային 15 քիլոմէթր գէպի հիսխա-արեւելք գտնուող պահակազօրքին վրայ և սպաննուած են 13 զինուորներ։

Ամերիկա պիտի չմիջամտէ Ամերիկա-եգիպտ. կնիքը լուծելու

ՎԱՇԻՆԴՈՆ.— Ամերիկեան կառավարութիւնը միայն չունի առաջարկել իր իրաւարարութիւնը անդիւն-եղիպական տարակարծութեանց հարցին մէջ, յայտարարեց այսօր Պետական Պաշտօնատան մէկ պատգամաբօսը, «Քուրթ վին Սալա և անհիմն» որակելով այս տարածայնութիւնները որոնց արձագանք եղած են եղիպական և ասիական թերթները և որոնք համաձայն Մ. Նահանգները պիտի միջամտեն անհասկացողութեան մէջ։

Ան պիտի թէ Պետական Պաշտօնատանը այս հարցը չէ զիջարանած ոչ Միւս Բրիտանիոյ և ոչ ալ եղիպական հետ։

ԵԼԻՉԱՊԷԹ ԻՇԽԱՆՈՒՂԻՆ Աւստրալիոյ Ընդհ. Կառավարիչ

ՍԻԴՆԷՅ.— Իրանց Լիվայի ներկայացուցիչ մը այսօր օտարակից որ Իշխանուհի Ելիզաւէթ Աւստրալիոյ Ընդհ. Կառավարիչ նշանակուի։ «Ասիկա սքանչելի փորձառութիւն մը պիտի լլլայ և կայսրութեան ժողովուրդներու կապերը զօրացնելու պիտի ծառայէ», ըսաւ ան։

ՄԱՐԿԱՅԻ ՀԱՄԱՐՈՂՈՂՆԵՐ ՄԷՋ

Պարտաւորիչ զինուորական ժառանգութիւնը վաւերացուեցաւ

ՄԱՐԿԱՅԻ.— Ուրբաթեան մը որ կը պահանջէ պարտաւորիչ զինուորական ժառանգութեան լիւն-լիւն, մերժուեցաւ Աշխատաւարական Համագումարին կողմէ, Մարտիթի մէջ, 2,332,000 ձայնի դէմ 571,000 ձայնով։

ՄԱՐԿԱՅԻ.— Մ. Հիւսիսային զինուորական նախարարը, անգամ մը եւս յիշեցուց համագումարին առջեւ թէ Աշխատաւարական Կուսակցութիւնը Մ. Զբոյնի կողմէ կ'ազմակերպուած եւրոպական Միութեան Կ'օրինակ կը յիշուի Սովետ Միութեան գէտ ուղղութեամբ մարմին մը, որմէ պէտք է հետեւ մնան Աշխատաւարական Կուսակցութեան անդամները։

Կոլումբիոյ զինուորներուն եւ ձարուցիներուն միջեւ ԹՕԲԻՏԻ ՄԷՋ

ԹՕԲԻՏԻ.— Զարուցիներուն հետ տեղի ունեցած կռիւի մը հետեւանքով 30 բրիտանական զինուորներ ձերբախուեցան։ Միջադէպը սկսաւ աստուրալիացի ռաւատակի մը կողմէ, որ ձարուցի վաճառորդի մը ցուցարարութեան դրած մէկ խաղաղիք առնելով գնաց։ Երբ այս վերջինը եկաւ պահակաւոր իր խաղաղիքը, Աւստրալիացիին զայն զինուորացի ընտնեցին հարուածներով։ Ասոր հետեւանքով կռիւ մը ծայր տուաւ և երկու կողմէ ալ զինք զործածուեցան և քաղվածքի, զիջողներ արձակուեցան։ Ամերիկեան օստիկ նոտիքները ստիպեցան միջամտել, ցրուելու համար ձարուն տիրութիւն։

ՕԲԵՐԱՅԻ ՄԷՋ

— Այս թէժօրը գիշերը 25 ոսկի կը պահանջէ եղբ' երգելու համար։

— Հագա լուիւն համար ինչ կ'ուզէ։

— ՀԱԻԵՐԸ ԱՂ ԵՄԻՆԻՅԻՆԻ ԿԸ ՆԱՅԻՆ

— Ինձի երկու հուկիթ տո՛ւր, նպարագաճառ

— Հրամայե՛ք, տաններկա զորոշիւ։

— Ինչո՞ւ ա՛յսքան սուղ։

— Որովհետեւ հրապարակի վրայ հուկիթ չկայ։

— Տէր Աստուած, հաւերն ալ կ'երեւն հիմա

սէնտիքա ունին, հուկիթը 3 զրէ. եղած տանը չեն

ածիք, այլ 6 զրէ. եղած տանը կ'ածին միայն։

ՊՍԱԿԷՆ ՏԱՐԻ ՄԸ ԵՏԲ

Նա.— Կը տեսնեմ որ հարց շատ չ'աճապարեք զրամօժիգ ինձի տալու համար։

Նէ.— Անիկա ես, քիւ քիւ կու տայ։

— Բայց ես քեզի քիւ քիւ չտուի, մէկ անգամէն առի։